

# ՄԷՃՄՈՒԱՅԸ ՀԱՎԱՏԻՍ

ՏԵՕՐՏԻՒՆ ՃԻՒՒՄԷՆԻ

(1964)

ՆՈՒՄԵՐՈՒՄ — 328

1964 — ՃԵՄԱԶԻԼ ԱԽԸՐ 11

ՀՈԿՏԵՄԲԵՐ 29

ԱԼԱՖՐԱՆԿԱ 10 ՆՈՅԵՄԲԵՐ

ԱՄԻԹԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐ 29 ԲԵՆԶԵՄԳԻ

Լճերի գետնի կենտրոնի խաղերը, մեծուրուն մուղայի զարագ թեքը, րար 'Օնֆեդերեյերին Պեդերեյերե զալեպե իթմիլ զլուղունու պեյանի խեղերը:

Գլը մեծիմի իւթէ կեղծողն էյեր Պեդերեյեր տախի 'Օնֆեդերեյերե թեքը զալեպե իթմիլը իսէ, Լճերի գետ իշերի պիւթիւն պիւթիւն պաշգա սիւրեթ քեպպ իսիւպ, պարը տախի զլամազ, պու ճիւմիլ իւթ, նոյեմբեր խաղերի ալընմա տըգճա, պու մատտէ իւղերինէ հէնիւզ սիւրեթը գաթիլեպե պիւր շէտէնէմէ:

— Իթալիտա, կերէք թմա հագգընտա ագտ զլունան 15 սեպտեմբեր ահտնամէսի, վէ կերէք բայթախթըն Պիորենչայա նագլի, պաշգա պաշգա պիրեր գոմիսիոնա իհալէ զլունա զլուղունտան, վէ պու գոմիսիոնար անճագ օն պէշ եիրմի կիւնտէ րաթը թօլարընը վերէպիլը զլուղարընտան, Իարլամէնթ մէճիլի թաթիլ իթմէքտէ, վէ պիր րէսմի հալատիս զուհուր իթմէմէքտէ տիր:

Պու թաթիլ վագըթտա, կերէք իթալիտա, կերէք Պրանսատա վէ կերէք պիւթիւն Լճերգատա նէ գաւար զալեթա վարըսա իբի թերաֆա

պեթիւնիւպ, բիմի ահտնամէյի իւթիահապ, վէ բիմի տախի զեմմ վէ ֆապ իտերը, վէ աճայիպի շունտա բի, իբի թերաֆտա տախի ճիհանբէսէնտ ալիմէր, վէ շէօհրէթ քեպպ իթմիլ տիրլամաթար վէ սայըրէ վարտը:

— Ի ծնորատան վէ Պրանսատան կեղեն խաղերը թիճարէթ հագգընտա զայեթ խայրը տը: Գրիզ գօրգուսու եալաշ եալաշ զայիլ զլուպ, պանգալարա նագտ թերաթիւմ իթմէքտէ զլուղունտան, սգօնթօլար էնմէյէ պաշամը տը: Պրանսըզ պանգասընըն, սգօնթօլար քեթիլուն էնտիլէ էնտիրտիլի, թեղըրաֆլա մալիւմ տիր, Ինկիլիլուն տախի օնտան սեթիլգէ էնտիրէճէյի, ալալամա սապա հա պեթենիլմէքտէ տիր:

— Պապը Լիտէ ալալամա սապահա կերէք տախիլիլէճէ վէ կերէք Լճերգա սեֆարէթլիլինճէ պաղը մուհիմմ թէվճիհաթ պեթենիլիլ:

— Պրանսըզ, Բրուսիա վէ Սէքսիգօ էլիլիլիլի, պու հաֆթա մապէլնը Հիւմայունէ ալիլմէթ իտիւպ, իթիմատնամէլլիլին թագտիմ իթմիլլէր տիր: Սէքսիգօ էլիլիլին, վէ սեֆարէթի մեմուրլարընա Սէճիտիլէ նըլանլարը տախի վերիլիլ տիր:

— Թուսուս վալիսի թերաֆընտան

Իշ պու Բուղամէ հաֆթատա իբի տէֆա, էանի սաղ վէ րէնչէմպէ կիւնլիլի նէշը զլունաճագ տը: Ֆիլաթը Սիթանէտ Սէճմուալը Հալատիս սպօնաթ զլանլար իշլուն սէնէվի 50 զուրուշ վէ ալթը 30 զուրուշ տը: Այսմաթ զլանլարա սէնէլիլ 60 վէ ալթը ալթը 55 զուրուշ տը: Տարալարտա, բոթա իւճրէթի իւղերիլիլ զլարագ, Սէճմուայս ապօնաթ զլանլար իշլուն սէնէվի 60 վէ ալթը ալթը 55 զուրուշ, վէ ապօնաթ զլանլար իշլուն սէնէվի 70 վէ ալթը ալթը 40 զուրուշ տը:

Ճանիպի սալթանաթը սենյեյէ պիր պէօյիւք մէմուր կէօնտէրիւքէք ըգհարը ուսուցողիւթ գըրընաճաղը, վէ պու մէմուրուն խայրէտտին բաշա օւլաճաղը իշիթիւր :

Ինկիլթէրրատա պիր շըմէն տը ֆէրտէ Պրիկս նամ զաթը էօլտիւրիւպ, փաթիւնիւ սոյան վէ եօլաիւգէրինէ աթան, վէ Լմէրիգայա գաշտըգտա թուլուլուպ Ինկիլթէրրայա կէթիւրիւքն Լլամանը Սիլէրին ճուհաքէ մէտի տէօրթ կիւն զարֆընտա իճրա օլունդուպ, գապահաթը թէպէյիւն իտիւպ, գաթիւ հիւքմ օլմուշ տուր :

Պիւթիւն Սօնտրա վէ պէլքիմ Ինկիլթէրրա ահալիսի պու մատտէ իւն մէշղուլ օլուպ, պէյնէրինտէ պիր պէօյիւք զայլէ իտի պու, վէ գապահաթը տըր, եա տէյիլ տիր տէյի բէք չօգ պահա թուլթանլար օլմուշուտու մուհաքէմէնին գարարը չիմտի ճիւմ լէյի րահաթլաթը :

— Լլաֆրանկա հոկտեմբերին եիրմիսինտէ, Եօրտ Բալմէրսթօն սէքսէնի պիթիւրիպ, աէքսէն պիրէ կիրմիշ տիր. ֆադաթ հալա սաղ վէ գուվ վէթլու պիր ատամ :

Եօրտու միւշարալէյն 1806 տա Բարլամէնթէ կիրմիշ օլտուղունտան էլի սէքիլ սէնէտէն պերու Բարլամէնթ ազլասը յորը գըրգ ալթը սէնէ տաթի վիւքէլալը մէսնէտինտէ պու-

լունմուշ տուր, վէ օն պէշ սէնէտէն զիատէ պաշ վէքիւլէք իթմիշ տիր, վադըթ վադըթ :

Ելի սէքիլ սէնէտէն պերու Ինկիլթէրրատէ թէգէքքիւր գըրընան էն պէօյիւք մէսէլէտէ լօրտու միւշարալէյն տաթիլ օլուպ, չօղունու տաթիքէնտիս հալ իթմիշ տիր :

Ինկիլթէրրատա պէօյլէ սէքսէն պիր եաշնտա պիր պաշ վէքիլ տահա կէլ միշ օլուպ, ֆադաթ պէօյլէ էլի սէքիլ սէնէ Բարլամէնթտէ տուրան, վէ գըրգ ալթը սէնէ վիւքէլալը Ի տէնին էմսալի եօգ աուր զանն իտէրիլ :

Ինկիլիւփ Տիւ ճէրրահը վէ տիւ թապիպի Տօգթօր Սէլան ճէմիլ Ստամպուլ ահալիսինէ իլան էտէրթի, կէրէք միւճէտտէտէն չէնկէլիլ տիւ եաքմասը, վէ կէրէք տիւշէրտէ օլան պաղը չուգուրլարը տօլտուրմաք, կէրէք սիյահ վէ աղըրը տիւշէրի էսկի հիլէթինէ կէթիւրմէք, հիւնէրլէրի մէվճուտ օլուպ, իսթէք իտէն Պէլ օղունտա Զօթէլ տ'Ս իպանս տա էթլէտէն իքի սաաթ էվլէլ, վէ տէօրթ սաաթ սօղրայա գատար պուլապիլիլ :

Սիյատէ թաֆսիլաթ իսթէյէն պէօյիւք զաղէթալը օգուլուպ աղնալապիլիլ :

| ՄԵՍԲԻԻԲԵԱԹ ՎԵ ՆԱԳՏ           | ՍԱԼԸ<br>ՀՈԿՏԵՄԲԵՐ 27 |       |        | 28<br>ՉԱՐԱՄ ՊԱ |        |        | ԲԵՆՉԵՄԳԻ<br>29 |        |
|------------------------------|----------------------|-------|--------|----------------|--------|--------|----------------|--------|
|                              | Սապահ                | Էօյէն | Ալիւլ  | Սապահ          | Էօյէն  | Ալիւլ  | Սապահ          | Էօյէն  |
|                              |                      |       |        |                |        |        |                |        |
| Մէջալիէ լիւր . . . . . 22"   |                      |       | 101 20 | 101 20         | 101 20 | 101 20 | 101 20         | 101 20 |
| Սիւմալիէ լիւր 100 զուրուշտան |                      |       | 70 34  | 70 31          | 70 26  | 70 27  | 70 26          | 70 27  |
| Օն սէնէլէք թէրթիպաթ "        |                      |       | 44 10  | 44 10          | 44 10  | 44 10  | 44 10          | 44 10  |
| Անճի 2ինճի գօնօլտէ           |                      |       | 56 14  | 56 11          | 56 6   | 56 7   | 56 6           | 56 7   |
| Իւշիւնճիւ թէրթիպ             |                      |       | 56 14  | 56 11          | 56 6   | 56 7   | 56 6           | 56 7   |
| Թէրթիպաթը րապիա              |                      |       | 58 14  | 58 11          | 58 6   | 58 7   | 58 6           | 58 7   |